

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽԱՎԱՐԱԿԱՆ ԱԿՆՈԲԿ

### ՄԵՅ ԵԽ ՔՈՅՑԻ ԵԿԵՂԵՅԵՆԻ ՏՕՆԱՑԱՅԵՐՈՒՆ, ՎՐԱՅ ԵԽ ՍԱԴԻՄՑԱԿԱՆ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆԻ ՆԵՐ

**Մեր Տիրոջ Համբարձման տօնը կանոնազ երեք օրերը Արևմտան Եկեղեցիներու մօտ (Կաթոլիկ և Անկիլիքան) կը Կոչուին Rogation Day, «որ Կերպով մը կը համապատասխանէ մեր ԱՄՊԹԹանաց Կիրակին օրով ուրեք ուրեք Կոչուած է տօնը Կանխոզ Կիրակին, ինչպէս ըսինք նախորդ յօդուածով, Երեքշարթի օրը, Յոյներ, Հայեր, Ղպտիներ և Ասորիներ իրենց վրանները կը լարեն Համբարձման մատրան շուրջ, «որ, ինչպէս ըսինք նախորօք, Խալամաց սեփականութիւն է և ուր ցոյց կը տրուի Քրիստոսի ոռնանեաթքը կը ողջ ժայռը, Յաւնաց և մեր վրանները մէծ են, մինչ միւսները՝ փոքր, քանի որ անոնց համայնքներն ալ փոքրաթիւ են, Խոհ Հատիններ Չորեքշարթի տուաւոտ կը կատարեն զայդ, լարելով 4 փոքր վրաններ։ Սակայն անոնք չեն պատարագեր վրանի տակ, այլ բռն որբավայրին և անոր արտաքին պատին մօտ կառուցուած սեղանի մը վրայ՝ բացօթեայ, Այս կարդադրութիւնը եղած է անոր համար, «որ Հատինք Համբարձման տօնէն բացի, ուրիշ առիթով (Աւխտաւորաց Համբարձում) հանդիսութիւն կատարելու իրաւունքը չունի, որպէսզի հոն մատանանեն իրենց Պատարագը, ինչպէս կ'ընն ձայեր և Յոյներ, Հատինք վրանները կը գործունեն Եկեղեցական պատաներու և հանգչելու համար, Ժամանակին գողարիկ մատուածը ունեցած էնք հոն, սակայն Յաւնաց և Հատինք նախանձը քանդած է զայն։**

Յայներ Երեքշարթի օր նախատիսակ կը կատարեն իրենց Մայրավանքէններս, Խոհ Չորեքշարթի տուաւոտ հանդիսիւ կը պատարագեն Ա. Յարութեան Ֆանքարի իրենց բաժնին մէջ, «ուր վերջին անգամ կ'երգն սքրիսթոս Անէսթիւն։

Կէսօրէ ետք, բոլոր համայնքներն ալ Զիթենեաց սար ելլելով՝ կը կատարեն նախատիսակ, Նկատելով որ սեղանը, որուն վրայ պիտի մատուցուի յաջորդ օրուան

Պատարագը ժայռ մըն է, ամբողջ տարին ենթակայ ընութեան խստութեանց և այցելուներու կամքին, ժամերգութեան չրուսած կը կատարենք ըպղծեալ տաճարի արարողութիւն։ Լատիններ թափար կը դառնան Արքավայրին շուրջ, սրբաց անուններու յիշտակալութեամբ։

Իրիկուան մթնչաղին, Յոյներ, ժամարան մէջ կատարուած կարճ արարողութենէ մը ետք, թափօրով կ'այցելեն նոյն րարձունքին վրայ գտնուող իրենց Գալիքի վանքը, «ուր իրենց Պատրիարքին ներկայութեան Մաղթանք ալ կատարելէ ետք մայր ճամբէն կը վերադառնուն Համբարձման սրբավայրը, երբ մեր վրանին տակ արդէն ընթացք առած կ'ըլլայ և շըսկումմայ արարողութիւնը, որուն կը յաջորդեն գիշերային և առաւտեան ժամերգութիւններ։

Հինգշարթի տուաւոտ, Յոյներ նախ և Հայեր ապա, չշրաչափառավ մաւաք կը գործն Արքավայրը և հանդիսիւ կը պատարագեն իրենց տաղաւարին ներքեւ։ 1948էն ասդին, երբ նշուեցաւ Մայր Աթոռայ Սիսէն Ս. Էջմիածին փախադրութեան 500ամեակը (1441ին կատարուած՝ այդ գէպքին գարադարձը հարկ եղաւ 5 տարի մասագել, Բ. Հոմաշխարհագին Պատերազմին պատճառաւ), օրուան Գէսորդ Զ. Կողողիկոսի հրանտնգով, բայց Հայոց Եկեղեցիներու մէջ՝ բացի, անշուշտ, կիրկեան թեմի եկեղեցիներէն՝ Համբարձման տօնին կը կատարուի Շայրապէտական Մաղթանք, սրովնեակ այդ տօնին է որ կատարուած է փախադրութիւնը Աթոռին, Ս. Պատարագէն ետք, Անդապատան կը կատարուի Մարքավայրին առջև։ (Յոյներ ալ նման արարողութիւնը կը կատարին նոյն տեղը, բայց անոնք չունին է որ կատարուած է փախադրութիւնը Աթոռին Աթոռին, Ս. Պատարագէն ետք, Անդապատան կը կատարուի Մարքավայրին առջև։ (Յոյներ ալ նման արարողութիւնը չունին է որ կատարին նոյն տեղը, բայց անոնք չունին է որ կատարուած է փախադրութիւնը Աթոռին Աթոռին Աթոռին, Ս. Պատարագէն ետք, Անդապատան կը կատարուի Մարքավայրին առջև։) Կէսօրէ ետք ալ կը կատարենք նոյն արարողութիւնը (հու՞ ի Ս. Յակոբ)։

Զատիկիկը միտոյին տօնուած տարինեւ-  
րուն, Լատիններ . որոնք կէս գիշերէն  
սկսեալ թիւ Պատարագներ կը մատուցա-  
նեն մատրան մէջ — պարտ են Լատիններէն  
իրենց Զայնաւոր Պատարագը սկսի կա-  
ռուսի, գրեթէ արևածագին, և ապա Սըրբ-  
աթովոյրը յանձնել միւսներուն, իսկ տե-  
ղացի ժողովուրդին հոմար, ճիռվուականն  
կոչուած Պատարագը կը մատուցանեն քա-  
րբնկէց մը հեռու գտնուող շնորհ մերսի  
կամ Քարծէի իթներու եկեղեցւոյ մէջ, որ  
կառուցուած է, ըստ աւանդութեան, այն  
տեղոյն վրայ, ուր մեր Տէրը տոդ ազօթքը  
սորվեցուց իր աշակերտաներան: Գաւթի  
պատերդուն վրայ 72 լեզուներով և ընդ  
որս և Հայերէնով — կարելի է Կարդալ  
Տէրունական Աղօթքը:

Համբարձումը Թիրապառնէական եկեղեցոյ մեծապյան տօնիքին մին է: Մեր Տիրոջ Կրիստոսը կհանքը, սկիզբ տանեա Բաթղենէմի հրաւոլի հնունդով, վերջ հըգոնէր 33 տարիներ ետք, Զիթենեաց տարէն իր համբարձումով: Կաթոլիկ եկեղեցոյ 4 հրամայուած տօնիքին մէկն է:

Մեր Օրբացյակուն մէջ, Վիճակ  
քառ կ'երեք տօնին դիմաց: Հեթանոսա-  
կան շրջանէն մնացած սովորութիւնն մըն-  
չ որ կ'անաբրկուի: Ներկայիս ժաղավար-  
դացին սովորութիւն է հատիկանեպսե-  
պարքի և բախտագուշակութիւն ընել:

Համբարձման տօնով վերջ կը գտնին  
40 սւտիք օրերը, սրոնք կը կազմին ա-  
ռաջին շրջանը Եթևոնց միջոցին, ուր  
ժեր Տիրոջ յարութիւնը կը փառարանուի,  
Մնացեալ 10 օրերու և որոնց միջև ին-  
կող կրկն Աւրատթներն ու Պորիքչարթին  
պահոց օրեր են - Յարութիւնն ու Համ-  
բարձմանը կը փառարանուին միապահուարու:

Համբարձման տանը յաջորդող երկի Ժարաթներուն, Ս. Գատարաք կը մատուց-  
սէի յաջորդարար Ս. Համբարձում, Ս. Առաքելց և Ս. Հոգույ մատուցներուն  
մէջ Առաջին երկուքը կը գտնուին իրա-  
րու կից, Մայր Յանարի տանիքին վրայ,  
իսկ վերջինը՝ Մայրավանքի տանիքի տ-  
րելակողմբ:

Օրկուրդ Մաղկազարդ կը կոչուի մեր  
մտա Հայմբարձան և Հոգեգալստեան միջև  
ինկող կիրակին, սրավելեալ այդ օրուան

Աւետարանական ընթերցուածները նոյյն նեն Մազկագորդի հատաշաներուն հետո երաւուղէմի մէջ, տօնը ունի իր Կախատառնակը, որ կը պաշտուի Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ, ուր և կը մատաւցուի Ս. Պատարագը յաջորդ օր։ Տարւոյն միակ օրն է, ուր ունդպատճեակ կը կատարուի յիշեալ Եկեղեցւոյ մէջ։

Բ. Մարգարեթին առընկուած է Ս. Գրիգոր Լուսաւորչի և հրեշտակի արանցութիւնը — թերեւ ատոր հետեւանքն է տունը Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ մէջ հանդիսաւորելու առջործ թիւնը Աւանցութիւնը կ'ըսէ թէ նըր մեր Լուսաւորիչը կը գտնուէր Խոր Վիրապի մէջ, հրեշտակ մը ամէն օր հաց կը բերէր իրենց Այդ օր հրեշտակը չեկու սակախն ։ Երբ յաջորդ օր առըրը պատճառ ը սկզեց իմանալի, նպատասխնանց թէ չորրորդ դասուն պատկանող հրեշտակ մը և օրը Համբորդձան չօրրորդ օրը ըլլալուն, զՔրիստոս գիր մատորելով էր զրազափ։ Ապօր է օր կ'ակնարկէ աօնին շաբականը։ Անձանքաչ այս խորհուորդ ։ . . . Արէի է օր այդ հիրակին և Մէծանքաչ կիրակին աւ կը Կոչը ուի հապարակ ժողովուրդին կոզմէ։

Յունաց մատ այդ օրը կը Կոչուի և նի-  
կիոյ Ա. Փաղովի կիրակիք (Քանի որ ա-  
ռաջնք Նեկիոյ Բ. Փաղովի աւ կ'ընգունին  
և պնդը մասնակցող հայրապետները կը  
յիշապահեն 8-14 Հոկտ. ի միջն ինկոզ  
կիրակիքն), այդ Փաղովը այդ օրը գու-  
մուրուած ըլլալուն (325 ին), որպէս կը  
վկայէ Խան մեր Յոյժմաւուրգը:

Հոգեգալուստը կանխող ձինքարթի  
օրուան համար երարազէմի Թրացոցը  
անի. Եթեկային վիճակ ի յիշոտակ վի-  
ճակա ընտրութեան առաջելոյն Մասո-  
թեայ, քանի որ Տիրոք համբարձումէն  
հաք և Ս. Հոգոյ սացուումէն առաջ եր  
որ պուածիւները վիճակ ձգելով Պուատի  
տեղ Մասոթեան ընտրեցին իր առաջեալ  
նարաթ օրուան դիմաց, մեր կորց  
չց Օրբացոյները աւնին ըլրաւմ է պահ-  
ույն կորցի Տաքրինականաց, գրովնեաւ  
այդ օր կ'աւագտին Ցինանց շրջանի յա-  
տօւ Աւելարազնական ընթերցուածները  
Շունաց նամաց նամօրէն ննջեցեւց, վի-  
շապակի որ է այդ նարաթը:

Հոգեկալուսը կը փակէ Յիհանց յիսուսիուս միջոցը, Յունարէն անունը տանին, Պետեղկոսէ, 50րդ օր կը նշանակէ արդէն։ Արեմտեաններ զայն կը կռչն Պentecost կամ Whit Sunday։ Ս. Հոգևոյն առաքեալներուն վրայ ազանակերպ իշխամար՝ Քրիստոսնեական Եկեղեցւոյ հրման դրութեան իսկ տօնն է ան։ Զենք գիտեր թէ ինչպէ՞ս չէ անցած ան մեր Եկեղեցւոյ Տաղաւարներու շարքին, մինչ Այլակերպութիւնն ու Խաչվերացը անցած են։ Պատճառը այն է թերեւս, որ առանձին տօն մը չէ ան, ոյլ փակումն է Յիհանց շրջանին։ Աւ նաև այն, թէ մինչ Տաղաւար տօներու յաջորդ օրերը մնուելոց յիշատակին նուիրուած օրեր են, Հոգեկալուսը արդէն կէս մը մեռելոց օր կը նկատաի, մանաւանդ Երուսալէմի մէջ, ուր 1948էն առաջ Պատրիարքական Պատարագ կը մատուցուէր Ս. Փրկչի վանքի Եկեղեցւոյն մէջ և կէսօրէ հաք հանդիսաւոր հոգինանդիսան կը կատարուէր անոր կից գտնուող ազգային գերեզմանատան մէջ։ — Ներկայի Ս. Պատարագը Մայր Տաճարին մէջ կը մատուցուի, որուն ընթացքին կը կարդացաւի 3 մասերէ բաղկացած Հոգեկալսեան Ներքողը, զոր կը կարդան նաև Յայնք ի Ս. Յորութիւն, ուր էջրաշտափառով մաւաք կը գործեն և կը մատուցանեն տարւոյն իրենց վկրջին հանդիսաւոր Պատարագը Ս. Գերեզմանին վրայ և կը կատարեն երեկոյին իսկ կէսօրէ հաք Սիրու լեռ գտնով, իրենց գերեզմանատան մէջ կը կատարեն հանդիսաւոր հոգինանդիսաւոր

Կէսօրէ-առաջ, Լուտինաց Պատրիարքը  
հանդիսաւոր Պատարագ կը մատուցանէ  
Տիրամօր ննջման վայրին վրայ կառուց-  
աւած և թինեղ բիշտաններու նպակչուին  
տակ եղող Սիոն լեռան Տորմիսիոն (Գեր-  
ման-կաթոլիկ) Արքայարանին մէջ: Իսկ  
կէսօրէ ետք, Մրանչխսկեաններ, գլխա-  
ուորութեամբ կիւսիտախն, մօտակայ Վեր-  
ջին Ըսթրեաց վերնատան մէջ կը կատա-  
րեն կարծտակ առաջընաց Թին:

Պատմականորէն այս քան կը քեզոր այս  
պրավագը, Պենտէկոսէտէ հրաշքին ա-  
կանառեն, քթառանիւսկան եկեղեցի մը  
եղած էր ի հոսքի, մզկիթի մեռածական

Խալամական տիրապետութեան շրջանին՝ 1967ի պատերազմէն ետք, խօսյէլի պետութեան Կրօնից Նախարարութեան հըսուկողութեան տակ տոնուած է ան, և բացէ բոլորին առջև իրքն Ալղօթատուն բոլորին։ Այդ թուականէն ասդին, մենք ևս, հետօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Անդաստանչն ետք — մոռացնաք ըսնէլ թէ Նախորդ երեկոյ Նախատօնակ և ապա Նսկում ալ կը կատարինք հոն — թափօրով կ'այցելնք հոն և կարճ արտօրողաւթենէ մը ետք Ս. Փրկիչ զառանալով՝ հոգեւանգիստ կը կատարինք հոն գուցիալ պատրիարքաց (սրանց տմբւնները ամփոփուած են վանաբաց գութին մէջ)։ Հոգ իներուն հոմար։

Նոյն օրը Բարեկին նքան Եղիսական պահոց է մեր մօտ և յաջորդող հինգ օրերը պահոց օրեր են, մինչ տօնը կը շարուանակուի մինչև Շաբաթ, տարածուելով 7 օրերու վրայ, որոնց ընթացքին ալ ժամերգութեանց սկզբնաւորութեան և աւարտումին կը կարդացաւի Ա. Աւելառան:

Լատինաց մօտ տօնը ժամանակին կը  
տեէք երեք օրեր (Յունաց մօտ այդպէս է  
մինչև այսօր, մինչ Բաղրամաններ Եթ-  
կուարթին տօն կը բռնեն), իսկ այսօր  
ոչինչ ունին եռեռորդ օպուտան համար:

Երկուշարթին խաչանիշով նշանակուած է Յունաց Օրացոյցին մէջ: Երբուսաղէմի մէջ, Խուսաց համար կարեսը օր մըն է ան: Բայց նկատելով որ անոնք եպիսկոպոս պահելու իրաւունքը չունին հոս, Յունաց Պատրիարքը այդ օր իր շքախոսմբով կ'այցելէ անոնց Ս. Երրորդութիւն փառաւոր եկեղեցին, ուր և, իրեն գտանակից, կը մատուցանէ հանդիսաւոր Ս. Պատարագ:

Այդ օր Դպրոց մօտ կը սկսի ալպավ-  
ֆելոց պահքը, «որ կը տեէ մինչև Գլբ-  
խաւոր Առաքելոց»՝ Պետրոսի և Պօղոսի  
տօնը (29 Յունիս/12 Յուլիս), արքածուե-  
լով 15—49 օրներու վրայ, համաձայն Ս.  
Զատկի թուականին։ Ցոյներ ալ ունին  
այդպիսի պահք մը, բայց անոր կ'անցնին  
շարաթ մը ուշ՝ — մեր Ս. Հափիսիմեանց  
տօնին —, և ուստի կը տեէ նուազագոյնը  
8 և առավելագոյնը 42 օրներ։